



# ԲԱԶՄԱՎԷՂ

ՕՐԱԳԻՐ

## ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Տ և տ և ս ս կ ա ն և շ Բ ն ս կ ա ն

Գ Ի Տ Ե Լ Ե Ա Ց

ԺԲ. ՏԱՐԻ. ԹԻԻ 15.

1854

ՕԳՈՍՏՈՍԻ 1.

### ԲԱՐՈՅԱԿԱՆ

Ազգե ե բարոյական մարդ :

Աշխարհիս երեսը մարդկութեան սովորական գործն է սխալիլը : Եւս բանիս ամէն մարդ կը վկայէ, այնպէս որ չկայ մէկ մարդ մը՝ որչափ և առաքինի ըլլայ, որուն վրայ մարդիկ շատ գովեստներուն հետ մէկ տեղ պակտութիւն մըն ալ չդնեն : Եւս կը նշանակէ Եստուծոյ ըսելն ալ Եմաստնոյն բերնով եթէ « Երգարն հազիւ կեցցէ » : Եւ այս սխալմունքը այնչափ ընդհանուր և հասարակաց է, որ ոչ միայն ամէն մարդու վրայ կ'երևայ, այլ և գրեթէ ամէն խորհրդոց և գործոց մէջ կը խառնուի . ինչուան նաև բարոյական սկզբանց մէջ կը մտնէ . այնպէս որ՝ եթէ մարդուս մնայ, նաև աստուածադիր և բնական

օրէնքը մարդս իր բնական սխալ դատմունքներով կ'ուզէ զարգարել . և բնական ճշմարտութիւններն ալ սխալ սկզբունքներով կ'եղծանէ . մինչ զի շատ անգամ ուղիղ սրտով ճշմարտութիւնը փնտռելու ատեն՝ ծուռ սկզբան մը վրայ հաստատուած, չկրնար հասնիլ իր ուզած վախճանին :

Ուստի պէտք է որ մարդ այսպէս իր սխալական ըլլալը ճանչնայ, ու որ բանին մէջէն որ կ'ուզէ օգուտ մը քաղել՝ պէտք է որ աշխատի նախ այն բանին մէջ ունեցած սխալմունքները գտնել, և այնպէս սխալմունքները ճանչնալով՝ պէտք է ջանայ բնութեան բերմանը դէմ ճշմարտութեան հետեւելու :

Միթէ այս սխալմանց գլխաւորնե-  
րուն մէկն ալ այս չէ՞, որ գտուին այն.  
պիսիք՝ որ իրենց մտացը նպատակ դրած  
ազգերնուս օգուտը՝ ջանան ազգին մէկ  
մասին փնասել, որպէս զի մէկալ մասին  
օգտեն և զարգացնեն. ազգին պակսու-  
թիւնը քաղցրութեամբ յիշելը՝ առեւլու-  
թեամբ անարգելուն հետ հաւասար սե-  
պեն. որ անոր համար առեւլութեամբ  
խօսիին ու գրելը և ուրիշներուն սրտին  
մէջ առեւլութիւն սերմանելը իրենց կար-  
ծիքը պաշտպանելու համար՝ օրինաւոր  
կը համարին, և ազգասիրի մը մտաց  
յարմար գործ : Որչափ օտար է այս  
ճշմարտութենէն. բայց մարդկային տը-  
կար միտքը քանի որ չէ կըթուած՝ իր  
բնական բերմանը հետեւելով զիւրաւ  
կը սխալի : Եւ թէ որչափ մեծ սխալ  
մունք է այս, օրինակէն կը յայտնուի.  
վասն զի այսպիսի անձինք կը նմանին այն  
պարտիզպանին, որ ազնիւ իրեն սիրելի  
ծառ մը ունենայ, որուն մէկ քանի ճիւ-  
ղերուն չհաւանի, զորոնք կտրել նետել  
չկրնալով՝ ուզէ դարմանել, պարարտու-  
թիւն տալ ծառին մէկ մասին, ու մէ-  
կալ մասին փնասել, և այսպէսով ուզէ  
զծառը գեղեցկացրնել, պտղաբեր ընել :  
Յայտնի է որ մէկ մասին փնասելու ա-  
տեն բոլոր ծառը կ'անպիտանացրնէ :  
Եւսպիսի սխալման պատճառը՝ յայտնի  
է որ՝ մարդկային ճանաչման պակսու-  
թիւնն է. ինչպէս որ ուրիշ ամէն սխալ  
մունքնիս ալ ասկից առաջ կու գան :  
Երդ մարդուս բնութիւնն այսպէս ա-  
մէն բանի մէջ սխալական ըլլալով՝ մէկ  
գործոյ մը ձեռք զարնելէն առաջ պէտք  
է որ աղէկ մը քննենք ճանչնանք գոր-  
ծոյն ինչ ըլլալը և մեր ինչ ընելիքը :  
Եւսպէս ալ ազգասէր անձ մը երբ կ'ու-  
զէ ազգին օգնելու, նախ պէտք է որ ա-  
ղէկ քննէ հասկընայ թէ ինչ է ազգը  
և թէ ինչ է անոր բնութեան օրէնքը՝  
որով կենդանութիւնը կրնայ պահել :

Երդ ինչպէս որ ըսինք թէ Մարդուս  
սովորական գործն է սխալիլը, յայտնի  
է որ իր կատարելութեանը հասնելու  
համար սովորական ջանքն ալ պէտք է  
որ ըլլայ իր սխալմունքներէն ազատիլը :

Եւ որովհետեւ հարկաւոր անսխալ գիտ-  
նալու ճշմարտութիւններուն մէկն ալ  
է ազգին ինչ ըլլալը ճանչնալը, անոր  
համար պէտք է որ տեղեկանայ ամէն  
մարդ եթէ ազգը Ռարոյական մարդ է,  
և այնպէս մտաց մէջը եղած սխալմունք-  
ները ազգին վրայօք շօկէ. թէպէտ և  
այս նիւթիս մէջ գտնուած ճշմարտու-  
թիւնը խիստ յայտնի և պարզ է :

Ս ասն զի ազգն է մարդկան բազմու-  
թենէն ձևացած գերգաստան մը, միա-  
բանած հասցրնելու զիւրաքանչիւր մար-  
դիկը՝ որ են ազգին անդամները՝ իրենց  
կատարելութեանը և վախճանին : Եւ  
մէկ մարդէն կը տարբերի ասով՝ որ  
մէկ մարդն առանձին կը ջանայ հասնե-  
լու ի կատարելութիւն. իսկ ազգը բազ-  
մութեամբ մէկտեղ ջանալով՝ աւելի  
զիւրաւ և աւելի ապահովութեամբ  
կրնայ հասցրնել զմարդ իր վախճանին :  
Եւ այս միաբանութիւնն է պատճառ՝  
որ իւրաքանչիւր ազգը իրարմէ բաժ-  
նուած կը ջանան առանձին իրենք իրենց  
պայծառութիւնը : Եւ այս ազգին միու-  
թեան օգուտները աղէկ հասկըցրնելու  
համար ամենայն փիլիսոփայք կ'անուա-  
նեն զազգը Ռարոյական մարդ, որն որ  
առանձին մարդիկներէ կը բաղկանայ,  
և բոլորը մէկ տեղ մարդու նմանութիւն  
իր վրան կ'երեւցրնէ. և ինչպէս որ  
մարդս շատ մասունքներէ կազմուած է,  
նոյնպէս ալ ազգը. մարդն ունի հոգի և  
մարմին. հոգին առանձին շատ կարօ-  
ղութիւններով զարգարուած է, և մար-  
մինն ալ այլ և այլ անդամներով : Եւզգն  
ալ շատ անձինքներէ կազմուած է, ու-  
րուն հոգին է իր հաւատքն ու հոգեւոր  
իշխանութիւնը շատ կարողութիւննե-  
րով բաղկացած, և մարմինն է ազգին  
քաղաքական իշխանութիւնը իր ամէն  
անդամներովը : Եւ այսպէս ազգը շատ  
տեսակ մարդիկներէ բաղկացած մարդ  
մին է. արդ եթէ ազգը բարոյական  
մարդ է, ուրեմն ազգի մը գլխուն հան-  
դիպած զիպուածներն ալ պէտք է որ  
նման ըլլան մարդու մը հանդիպած դէպ-  
քերուն. և ազգն ալ պէտք է որ մար-  
դու պէս այլ և այլ կենաց վիճակներ

ունենայ . զոր օրինակ մարդը կը հիւ-  
 ւանդանայ , կը տկարանայ , կը զօրանայ ,  
 զանազան անդամներով իր ամէն պէտքը  
 կը հոգայ . երբեմն անդամոցը մէկն ու  
 մէկալը կը սախտին կը վիրաւորին , դար-  
 մանելով կ'առողջանան . մարդը տգէտ  
 կ'ըլլայ , կը սովրի , կ'իմաստնանայ , այլ  
 և այլ ճարտարութեանց մէջ կը հմտա-  
 նայ . յաջողութեան , ձախորդութեան  
 օրեր կ'ունենայ . այսպէս ալ հոգւոյն  
 կողմանէ՝ կարողութիւնները կը կըր-  
 թուին , ծուռ շիտակ կարծիքներ կ'ու-  
 նենայ . և այլ անթիւ պատահարք մար-  
 դուն գլխէն կ'անցնին քանի որ ողջ է :  
 Այս ամէն դէպքերուն մէջ մարդն ինչ  
 կ'ընէ : Արդուս առաջին շարժողն  
 անձնասիրութիւնն է . մարդս ինքը զին-  
 քը կը սիրէ միշտ և յամենայնի . ինչ  
 թշուառ վիճակի մէջ ալ իյնայ , ոչ եր-  
 բէք ինքը զինքը հոգալէն ետ կը կենայ .  
 հրչափ ալ տկար , խեղճ՝ , անարգ ան-  
 դամ ունենայ , ոչ երբէք կ'ատէ . այլ ա-  
 մէն իր ճարտարութիւնը կը բանեցընէ  
 իր անդամները զօրացընելու . և ինքն ի-  
 րեն չկրցած ատեն՝ ուրիշներէն օգնու-  
 թիւն կը ինդրէ . ամէն տեսակ ճար-  
 տար մարդիկը կը գործածէ իր տկարու-  
 թիւնները զօրացընելու . և այն : Այս  
 մարդուս ամենէն հարկաւոր բանն է  
 ինքը զինքը ճանչնալը , իր անդամոց ինչ  
 վիճակի մէջ ըլլալը գիտնալը , և մարդ-  
 կային բնութեան մասնելու օրէնքը սո-  
 վրիլը , և թէ ինչպէս պէտք է վարուի՝  
 որ կարենայ ապրելու : Այսպէս ամէն  
 բան ըստ բնութեան օրինաց իր ժա-  
 մանակին և իր կարգին ընելով՝ ամէն  
 անդամները բնականաբար իրենց պատ-  
 շաճեալ գործքերը կատարելու հետ  
 կ'ըլլան . և ասոնք բնական մարդուս  
 գործքերն ըլլալով՝ բնութիւնը ասոնցմէ  
 չկրնար խտտորիլ . որով կը սնանի կը զար-  
 գանայ , և այսպէսով մարմինը զօրանա-  
 լէն ետեւ , նաև խելք բանեցընելով իր  
 բանաւորութիւնն ալ կը զարգացընէ :

Արդ եթէ ազգ մը կը ճանչնայ ինքը  
 զինքը առանձին բարոյական մարդ , և  
 կ'ուզէ կենդանութիւն ունենալ , և պա-  
 հէլ զնոյն և զարգացընել , նախ պէտք է

հաստատ միտքը դնէ թէ ազգ ըսածնիս  
 ուրիշ բան չէ , բայց եթէ կատարեալ  
 մարդ մը՝ որուն անդամներն են նոյն իսկ  
 մարդիկ , և իր օրէնքներն են նոյն իսկ  
 մարդոյն նիւթական , բնական և գեր-  
 բնական օրէնքները : Այս զայս անաղար-  
 տելի բնական ճանաչմունքը ազգն իր  
 անձին վրայ ունենալէն ետքը , եթէ  
 կ'ուզէ կենդանի ըլլալ , ու կենդանու-  
 թեան մէջ զարգանալ , ամէն բանէն ա-  
 ռաջ պէտք է ջանայ ճանչնալու իր առջի  
 ունեցած սխալ գաղափարները ազգու-  
 թեան վրայ . և անկէ ետեւ պէտք է աշ-  
 խատի ճշդիւ ՚ի գործ դնելու զայն օ-  
 րէնքները՝ զորոնք կը գործադրէ իբրև  
 առանձին մարդ , որոնցմով կարենայ ըլ-  
 լալ կատարեալ կրթեալ բարոյական  
 մարդ :

Արդ հիմն որ ազգերնուս միտքը բա-  
 ւական բացուած է , գոնեա շատերուն ,  
 հասկընալու զայս բնական ճմարտու-  
 թիւնը , և ազգութեան ոգին ալ արթն-  
 ցած է ամենուն մտայր մէջ , հարկաւոր  
 է այս ազգութեան ճմարտ գաղափա-  
 րին վրայ խօսիլ ազգին ականջին , և այս  
 պիտի կարևոր ճմարտութիւնը եթէ  
 սակաւուց մտաց մէջ ամփոփուած է ,  
 հասարակաց ընել զնոյն՝ ամենուն հաս-  
 կըցընելով : Այս պատճառաւ կ'ուզենք  
 պատկերի մը պէս պարզութեամբ ազ-  
 գերնուս առջին դնել ազգին բարոյա-  
 կան մարդ ըլլալը , և իր մարդկութեան  
 կենդանացուցիչ և պահպանիչ ամէն  
 տեսակ օրէնքները , բնական կարգերը .  
 որովհետև առանց ճանչնալու զասոնք ,  
 և առանց կենալու հաստատուն այս օ-  
 րինաց վրայ՝ անհնարին է ազգի մը  
 կենդանութեան օգ չնել և կեալ :

Արդ այս բանիս համար նախ և ա-  
 ռաջ կարևոր է ազգին մէջի ազգութեան  
 վրայ եղած սխալ գաղափարները շտկել ,  
 որոնք կրնան ամփոփուիլ ութ տեսակ  
 պակսութեանց վրայ . Ա . Վգգային ան-  
 ձանց դէմ որ և իցէ պատճառաւ ատե-  
 լութիւն ունենալ և ցուցընել : Բ . Ինդ-  
 հանուր զազգն արհամարհել : Գ . Ին-  
 ձին շահն ու հանգիստը միայն հոգալ  
 նաև ազգին վնասուլը : Դ . Չեղբէն ե-

կած օգնութիւնն ազգին ընելը իրեն պարտք չտեսել: Ե . Վնքն ազգին որ ան դամն ըլլալը չճանչնալով՝ իրեն պատշաճէն դուրս գործոց ձեռք զարնել: Զ . Մզգին ինչ վիճակի մէջ ըլլալը չճանչնալ: Ե . Վր ազգին ընելու բարիքն օտար ազգի ընել: Ը . ( ) օտար ազգաց հաւասար ճարտարութեան վրայ աւելի մեծ համարմունք ցուցնել:

Աթէ մէկ մարդու մը անդամները այսչափ տեսակ հիւանդութեան են թակայ ըլլան , այն մարդը կամ հոգեվարքի մէջ կ'ըլլայ , և կամ գոնէ խիստ ծանր հիւանդութէ բռնուած կը տանջուի . հասկա որչափ աւելի փնասակար պէտք է որ ըլլայ բարոյական մարդոյն , այսինքն ազգի մը՝ իր անդամներուն այսչափ տեսակ հիւանդութիւններէ բռնուած ըլլալը : Արչափ որ աւելի մեծայարգ և մեծագոր է այսպիսի մեծ ընկերութիւն մը մարդկան քան զմէկ մարդը առանձին , այնչափ ալ աւելի փնասակար է ազգի մը անդամոց այլ և այլ տեսակ պակասութեանց մէջ գտնուելը : Անոր համար եթէ ազգ մը այսպիսի փնասուած անդամներ ունի՝ այն ազգը ծանր հիւանդութեան մէջ է . ուստի այդպիսի ազգը եթէ կ'ուզէ առողջ , հանգիստ , կանոնաւոր կեանք մը ունենալ , պէտք է որ նախ ճանչնայ իր անդամոց կրած հիւանդութիւնները , և դարմանէ զանոնք և առողջացնէ . և անկէ ետքը իր բնութեան օրէնքն ու կարգը գիտնայ , և իւրաքանչիւր անդամները գործածէ իրենց յարմար սահմանեալ գործքերուն , և այնպէս օր ըստ օրէ կատարելութեանց մէջ զարգանայ : Արգ որպէս զի օգոյն մէջ խօսած չգրտնուինք , զայս ընթացքը ազգի մը զարգացման կարգաւ ցուցնենք՝ սկսելով յիշել նախ այլ և այլ անդամոց հիւանդութիւնները և անոնց դարմանները . և անկէ ետև անոր կանոնաւոր սարելու կարգը :

Այդ բարոյական մարդոյն , այսինքն ազգին՝ առջի հիւանդութիւնն է ըսինք Մզգային անձանց դէմ որ և իցէ պատճառաւ ատելութիւն ունենալ և ցուցը-

նել : Արովհետև ազգը բարոյական մարդ է , ուրեմն յայտնի է որ ամէն ազգայինք այս բարոյական մարդը կազմող անդամներն են՝ գլխէն սկսած ինչուան ոտքը : Արդ մը բաղկացնող անդամները ոչ երբէք զիրար կ'ատեն , և ոչ իսկ կրնան ստել , թէ և անդամներուն մէկը հիւանդ ըլլայ , թէ և շատ ցաւեր ունենայ և ուրիշ անդամոցն ալ ցաւելու պատճառ ըլլայ , թէ և մէկ անդամին պատճառաւ բոլոր մարդը նախատուի , վիշտ քաշէ . ուրիշ ինչ ալ որ ըլլայ , ոչ երբէք կրնայ մարդուն մէկ անդամն ատելի ըլլալ ուրիշ անդամներուն . այլ ամենքը մէկ տեղ կը ջանան հոգալու և դարմանելու զայն խեղճ , հիւանդ անդամը : Այլ եթէ այնպէս գէշնայ մէկ անդամը՝ որ փտիլ սկսի , ու վտանգ ըլլայ բոլոր անդամները փտեցնելու , այն ատենը միայն յանձն կ'առնուն շատ մեծ դժուարութեամբ կտրելու զայն փտած անդամը . բայց ինչպէս ցաւելով , տխրելով , ցաւակից ըլլալով փտած անդամին՝ որ անդարմանելի եղեր է : Այլ պէս ալ զազգը բաղկացնող ազգին անդամները պէտք էր որ չկարենային զիրար ատել . պէտք էր որ , կ'ըսեմ , այս մարդուն անդամոց բնական սէրը ազգին անդամոց մէջ ալ ըլլար . և ամենեկին պէտք չէր որ այս բանին մէջ ազգը դժուարութիւն մը իմանար : Անաւանդ որ այս բարոյական մարդը մարդոց բազմութեանէն բաղկացած ըլլալով , և ամենքը մէկ տեղ քան զմէկ մարդը առաւել պատուաւոր , և շատ աւելի մտածող և անթիւ կատարելութիւն մէկտեղ իր վրայ բովանդակող , և շատ աւելի սիրելի և պատկառելի քան զմէկ մարդը , պէտք էր որ այս ազգին անդամոց մէջ եղած բնական սէրը աւելի կատարեալ և աւելի հաստատուն ըլլար քան զմէկ մարդուն անդամներուն իրարու վրայ ունեցած սէրը : Արեմն ինչո՞ւ արդեօք այս բնական մարդուն անդամներուն ունեցած կատարելութեան ներհակ՝ ազգին անդամներուն մէջ կ'երևայ այս անկատարութիւնը : Այս ամենաւնասակար անտեղութեանս պատճառն

այն է՝ որ զազգը բաղկացընող անդամները առանձին մտացի խորհող էակներ են . և այս պատճառաւ՝ որչափ որ աւելի սիրով կ'ըլլան իրարու հետ երբ շիտակ մտածել գիտնան , այնչափ ալ աւելի պակասաւոր կ'ըլլան , ինչուան զիրար ալ կ'ատեն՝ երբ չգիտնան թէ իրենք մէկ մեծ միութեան մը անդամներ են , և իրարու հետ կապուած , և թէ զիրար ատելով իրենք իրենց ալ կը փաստեն : Այս այսպէս այն բանն որ առանձին մարդուս վրայ բնական է , ազգին վրայ բարոյական պէտք է որ ըլլայ . այսինքն ազգին անդամներն ամէն մէկը ճանչնայ ինքն իր ազգին մէկ մասն ըլլալը , և իր անձին անդամներէն օրինակ առնելով՝ ջանայ այսպիսի բնական , նիւթական օրինաց դէմ չսխալելու՝ ատելով իր ազգայնոց մէջ զմէկն ու մէկալը , հասկընալով որ ատելութիւնը ազգին բնութեանը դէմ խիստ մեծ սխալմունք է և շատ մեծ ապերախտութիւն ընդդէմ ազգին՝ որուն ինքն ալ մէկ անդամ մըն է : Այս խիստ ալ մեծ անտեղի գործք է այս . իբրև թէ մէկ մարդ մը իր ձեռքով իր աչքն հանել ուզէ , իր ոտքով իր գլուխը ճգմելու ջանայ , կամ կողերուն ոսկրները իր ձեռքով կոտորտելու աշխատի :

Ի այց ասոր մէջ մէկ մեծ դժուարութիւն մը կայ՝ որուն պէտք է ջանալ յաղթելու , որով կամաց կամաց այս փաստակար հիւանդութիւնը վերցուի ազգին անդամներուն մէջէն . և դժուարութիւնն այս է : Ատերն իրենց սրբտերնուն մէջ ունեցած ատելութեան պատճառ կը բերեն ուրիշին ատելութիւնը : Այս պատճառին առջևն առնելու համար պէտք է միտք բերել , որ ազգը բարոյական մարդ ըլլալուն համար՝ իր անդամներուն հիւանդութիւններն ալ բարոյական են . և այս իսկ ատելութիւնն է հիւանդութեանց մէկ փաստակար տեսակը . ուստի ազգին առողջ անդամները պէտք է որ ջանան այս ծանր հիւանդութենէն որչափ որ հնար է շատ անդամները ազատելու : Անոր համար ոչ ոք իրաւունք ունի ըսելու՝

« Թէ Աստուծոյ մարդը զիս և իմ նմաններս կ'ատեն , ուրեմն ես ալ զիրենք կ'ատեմ : Այս ասոր ներհակ ամենքը պէտք է ջանան սովորելու՝ եթէ ատելութեան ատելութեան պէտք մը մէջ ժամտախտի տեսակ հիւանդութիւն մըն է խիստ փաստակար և խիստ ալ պըշտըկող :

Այս ատիտի փաստակարութիւնը լաւ միտք առնելու համար հարկաւոր է ազգային պատմութիւնը ծայրէ 'ի ծայր գիտելով կարգաւ . որով մարդ իմանայ՝ թէ զազգայինքն ատելէն ոչ երբէք մէկ պզտի օգուտ մը եղած է , որչափ և իրաւացի երեւցած պատճառով եղած գտնուի ատելութիւնը . այլ միշտ ինքը զլուխ կեցած և ուրիշ ատելութիւններն հետ միացուցած՝ զազգը երկար ժամանակ թշուառութեան մէջ պահել է , և շատ անգամ ալ մեծամեծ կործանմունքներ և թագաւորութեանց ջնջմունք պատճառներ է : Ա երցուր ազգին անդամներէն ատելութեան ատելութեան անդէն անդէն ազգին երանական վիճակը :

Ի զգայինք կը զարմանան՝ թէ այսչափ ատեն է որ ազգը սկսեր է մեծ ջանքով բարեկրթութիւն ձեռք ձգելու , զազգը պայծառացընելու , ոչ դրամոց կը խնայեն , և ոչ մէկ աշխատանաց , բայց ազգին ջանիցը համեմատ յառաջագիտութիւն չեն տեսներ . ինչ է ասոր պատճառը :

Ասան զի այս ատիտին ինչպէս որ պէտք է դարման մը չըլլուիր , և մինչև որ այդ դարմանը չըլլայ՝ ուրիշ ամէն աշխատանք և ամէն հնարք անօգուտ են : Արոնք որ ճամարիտ ազգասէր են՝ պէտք է որ ուրիշ ամէն մտածութիւն մէկդի թողուն , ու զայս ատելութեան դժուարաբոյժ ատելութեան փարատելու ջանան . այն ատենը հարկը տարուան մէջ ընել չկրցածնին՝ մէկ տարուան մէջ կրնան 'ի գործ դնել :

Այս որչափ որ փաստակար և դժուարաբոյժ է այս ատելութեան , այնչափ ալ դիւրին է զնոյնը փարատելու աշխատանքը . վասն զի ոչ շատ տեսակ համութիւններ սովորիլ պէտք է , ոչ նիւթական աշխատանք :

տանք ունի , ոչ ստակի ծախքի կը կա-  
րօտի , և ոչ ալ հնարագէտ ճարտար  
մարդիկներու հարկաւորութիւն ունի .  
այլ միայն կը պահանջէ ճանաչմունք  
այս ախտին անհնարին փնասակարու-  
թեանը , և ջանք՝ ախտէն հեռու կենա-  
լու : Բայց թէ ինչպէս դժուարաբոյժ  
կ'ըլլայ այսպիսի ախտ մը , զորն որ  
միայն ճանչնալով և իրմէն հեռու կե-  
նալով կրնայ կորսուիլ ու ջնջուիլ ,  
դժուարաբոյժ ըլլալուն պատճառն է  
այս ատելութեան ախտին ծածուկ բա-  
նիլը : Բայց ախտը սրտերուն խորը ծած-  
կուած աներևոյթ բունեալ է , և իր ա-  
մէն փնասակարութիւնները կ'ազդէ , կը

ներգործէ ազգին անդամներուն վրայ՝  
ամենեւին առանց երեւնալու և ճանչ-  
ցուելու . այնպէս որ շատ մարդիկ կար-  
ծեն թէ իրենք ազատ են այս ախտէն  
և առանց անդրադառնալու շարաշար կը  
տանջուին ախտին ձեռքէն . և այնպէս  
ազգը կը հիւժի , կը մաշի , կը տագնա-  
պի , և պատճառը չկրնար իմանալ : Բա-  
լար ազգը մէկտեղ կ'աշխատին կը յօդ-  
նին , և ամէն ջանքերնին պարապի կ'եր-  
թայ : Բնութեան նման մէկ հիւանդի  
մը , որուն հիւանդութիւնը չճանչնալով  
բժիշկները , ընդունայն դեղերով կը  
տանջեն զհիւանդը :

( ԳԻՏԻ ԸՅՐՈՒՆԱԿՈՒԻ )

## Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Հ Ն Ա Ն Օ Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

Հին Պարտեզներու վրայ :

Յորմէ հետէ զիտաց մարդ նրաճել զանդ ընդ արօր՝  
Բզգեղեցիկս ի վայրաց բեր ի պաճոյճ նորանոր .  
Եւ հուպ աչացն եւ խնամոց ընդ օրինովք իւր էարկ  
Որ ինչ յաւէտ սիրելիք ընծայեցան տունկք եւ ծառք :  
Անփառասէրն Աղկինեայ դեռ անպաճոյճ ջան եւ կրօն  
Մըրդաստանաց գայր ի գարդ : Անդուտ գոռոզ Բարիլոն  
Վըսեմաղոյն արուեստիւ ըզդրախտս յայեր բարձրացոյց ,  
Իսկ երբ Հռոմայ ընդ աշխարհ արձակեցաւ երկաթ լուծ ,  
Յաղթողք ի դրախտս հոյակապ յաղթանակօք գեղապար  
Գնացին ըզլանթ խաղաղել եւ կամ փառաց տալ դադար .  
Իմաստութիւն զառաջինն ի բուրաստանսն օթէր  
Եւ քաղցրախառն ի տարազ գմարդիկ յուսումն կրթէր .  
Եւ Եղիւսեանքըն զոր դիք պարգեւէին իմաստնոց  
Ոչ արբունիք ինչ էին , այլ անտառակք եւ ծաղկոց .  
Մարգագետինք դալարի , քաղցր հաճոյից բնատեղիք ,  
Ուր ի հանգիստ ընդ երկար վայելէին հեշտալիք :

ՏԸԼԻԼ ԲՈՒՐԱՍՏԱՆ\*, ԵՐԳ Ա. 31-46 :

Պարտիզի անունը միայն կը զուար-  
թացընէ զմարդ և իրեն կը յափշտակէ ,  
զորն որ նախնիք ալ մեծ փութով և  
ախորժով կը ինամէին : Յայտնի են ա-  
մենուն բոլոր Բնիոյ պալատները , որ ի-  
րենց չորս կողմը և կամ տանեաց վրան  
հովանաւոր ծառերով , անուշահոտ և  
գեղեցիկ ծաղկըներով , ցայտոզ ջրերով ,  
դալարիներով , արհեստաշէն այրերով ,

սարփինաներով , վերջապէս բնութեան  
ամենայն գեղեցկութեամբը զարդա-  
րուած զուարճալի տեղուանք ունէին :  
Եւ Բնուած ալ զնախաճնողս զուար-  
ճալի պարտիզի մը մէջ զնշելով՝ կարծես  
թէ յորդոր կու տայ մարդկան այս ան-  
մեղ և քաղցր զբօսանաց ետուէ ըլլալ .  
բնութիւնն ալ մէկ գիէն 'ի նոյն կը ստի-  
պէ զմեզ . վասն զի ինչ բան կրնայ մէկ